

ՂԱՐԱԳԱՂ

Ղարապաղի լեռնոտ աշխարհ,
Քարապատմէց քարակարկան,
Երկիմքներէն իշած կարծես,
Հսկայածեւ զանգի նման:
Տերոսմերու տում տաղաւար
Դաւիթ-Պէկի, Մելիքներու
Արիմներէն դեռ չը չորցած:
Անցեալ մ'ամբողջ,
Որում քարիմ, պատիմ ներքեւ
Կը պարկիմ դեռ,
Ամմիմիքար հերոսմերմ մեր:
Մտիկ ըրէք անոնց ձայնին,
Չայնը խորութկ Հայ դարերում
Որ կը կոտտայ,
Հազարմեայ վէրքի մը պէս:
Մրտիկ ըրէք անոնց ձայնին,
Խնչպէս ճամբորդմ ուղեկորոյս,
Խորմ ամտարին:

Լեռներմ կամշմ եմ ազատութեան,
Յուշարձաններ՝
Մազալաքէն զիրէն առաջ,
Որոնց զլխութ՝ արեւ, լուսին,
Կը փայլակեն,
Ժամանակի խորհուրդն ամիաս:

Հիմ Արցախի Մելիքներու
Սերունդն անմահ,
Զեր ժայռերու շուրիմ Աըստած
Խ՞նչ կը խոկար:

Ուրքի՝ ելէք մէկով հազար,
Թող չկարծեն բշմամիմերմ
Զեր փոքր ու մեծ, բէ ձիւթերէն
Առաջ նըստեր է ձեր սրտին՝
Մահմ վաղաժամ:

Հողին վրայ ձեր սեփական,
Վտարանդի եղած եք արդ,
Յառած այսուածին ձեր ամստոյգ
Հորիզոնին:
Կուլգէք ապրիլ ձեր օրմ ազատ,
Բայց չէք ուզեք
Ըլլալու քամբ ուրիշին տակ,
Եթէ կոչուիր իսկ պաստամբ:
Ազատութեան իրաւութէն
Խնչ կայ ուրիշ աւելի քանզ
Եթէ նոյնիսկ իր հետքերէն
Մահմ ըթքանայ,

Ժամանակը խամճարուրէ
Խնչպէս պատամբ:
Ղարապաղի հայորդիմեր,
Ունեցէք սէրը ձեր հողին,
Ոչ քէ տժզոյմ յուշի նըման,
Այլ տեսիլքի պէս լուսավառ:
Մի բողուր զայն բախտին լըբուած,
Անտէր կալուած:

Հայու մման կամզմեցէք դուք
Այս աշխարհի խիդեմ վրայ,
Երբեւ ձայնը արդարութեան
Ազատութեան իբրեւ արձան:
Մի նահանջէք
Երաւունքէն հայրենական
Նահանջ լաց է, կոտորած է.
Ժողովուրդ մը որ չունի հողն
Խը սեփական
Առանց Մօրմ այդ ծննդական,
Փոշի է լոկ,
Ժամանակի ափին մէջ բաց:

Կարմիր, կապոյտ, մարմջագոյն
Հոգին Հայուն,
Խը արիւնին նըման կարմիր,
Երկնքին պէս կապոյտամոյն,
Եւ դեմորակ ինչպէս ոսկին
Կը սարսուայ,
Միրտերու մէջ հազարմերու
Բոցամըման:

Լեռները ձեր,
Գերեզմաններ եմ Սուրբերու
Տերոսմերու վըկայարան:
Ցիշեցէք միշտ
Աւարայրն ու Սարդարապատն
Հերեաբացած,
Երբ Հայ Աշխարհն այդօրերուն,
Դարձաւ ամբողջ,
Զամգակատուն հազարական:

Զեր Հայրերուն նըման արի,
Տէր եղէք ձեր իրաւունքին,
Ժառանգութեան,
Սուրբ աւանդն այդ առհաւական,
Պէսոյ է արիւն եւ միս դառնայ,
Հազմի խորհուրդն ապագային,
Զի Հայ ըլլալ

Պատգամ է եւ ճակատազիր
Դարերու դէմ պարզած դրօշ
Արիւնավառ:

Ունիք այսօր կըտոր մը հոռ
Սիրոտի մը չափ,
Զեր ձեռքերէմ ոչ ոք կըրմայ
Ապշոպել զայմ:
ԱՅ հրիտակն է ձեր նախնեաց:
Եւ Սասունցի Դաւիթիմ պէս,

Մեր օրերու
Մըսրայ պէտիմ առջեւ կամզմած,
Ըսէք խրոխտ,
Մէ կեմդամի եք յաւիտեամ,
Ու կը մըմաք,
Վասմզի ձեր երակմերէմ
Արիւն արդար մէր նախահօր
Կը փըրփիք բոցակայլակ,
Դրօշմ իմշպէս ազատութեամ:

Հուրժամ

ՎԻՐԱԿԻՌ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Երբ խոցվեցիր տարերայիմ աղետից,
Շատերմ եկամ կարեկցամբի խօսքերով
Եւ վերքերիդ սպեղամի փութացրիմ,
Վիշտ ու ցաւդ խօսք ու գործով մեղմեցիմ:

Դու վիրաւոր, որդեկորոյս մօր նման,
Ամմիսիթար, բգըկութւած հոգիով
Մահուամ տագմապը ասքեցիր հոգեխոռով,
Ցաւմ ամամոք քեզ զգեստնեց, տապալեց:

Ամիսմեր վերջ դու կամզմել ես տամշահար,
Նոր ես զգում չափմ աղետիմ ահաւոր,
Հիմա արդէմ մարդիկ դարձած ամբարբառ՝
Քեզ նայում եմ համզած հոգով, ամտարբեր:

Քո՞նք է այժմ հերթը գործի, սթափվի՞ր,
Ուժերդ ամբողջ համախմբի՞ր, ամփոփի՞ր,
Որպէսզի դու վերածնվես ու ապրես,
Քաջի նման հարկ է կամզմես ու կերտես:

ԶԵ ՄԱՅԻՍ 1989
ՍԱՄ ԱՅՏՈՒԹԻՒՆ

Կամակամ